

կարծիքները այն բազմաշփոթ վիճակը, որը հետադարձ կարող է մուրհրեցնել հետաքրքրուողներին? Մեծ դժուարութիւն է յարուցել նաև համապատասխան փաստերի հրատարակութիւնների անբաւարար գրութիւնը՝ թէ՛ ըստ բնագաւառների և թէ՛ ըստ ժողովուրդների: Նոյնը կարելի է ասել նաև ժողովրդական հին բանահիւսութեան, դիցարանութեան, ծէսերի, կենսափորձային գիտելիքների, հաւատալիքների, պատկերացումների, աստիճանողէսների, պարերի, խաղերի, սազմա-սպորտային վարժութիւնների և այլ բնագաւառների նիւթերի հաւաքման և ուսումնասիրութեան աշխատանքների մասին: Ինչպէս կը տեսնի ընթերցողը, մինք յաճախ զբաղուել ենք ոչ միայն նաև այդպիսի փաստերի հաւաքմամբ (ձեռագիր ու տպագիր աղբիւրներից), այլև նրանց որոշ մասի մեկնարանութեամբ, և ապա միայն՝ նրանց օգտագործմամբ:

Տեխնիկական զգալի դժուարութիւնների ենք հանդիպել համապատասխան նկարների ընտրութեան, ընդօրինակման և նրանց հրատարակման աշխատանքների ժամանակ:

Որոշ դժուարութիւններ ենք հանդիպել նաև մի շարք մասնագիտական բացատրակերպերի և դարձուածքների բացակայութեան պատճառով. ուստի, անհրաժեշտութիւնից մղուած, գիտել ենք որոշ բառերի այնպիսի բարդուիները, ինչպիսիք են. «զարդարուեստ», «վարսանդա-պտղային», «ածղկա-պտղային», «հատիկա-սերմային», «հատիկա-էլէմենտային», «կենդանա-բուսական», «բուսա-կենդանական», «ձնոդ-գոյգ», «սոսը ձեռքին» և այլն, որոնք այստեղ միանգամայն արդարացնում են իրենց:

Ընթերցողը ներկայ աշխատութեան մէջ, անուշտ, կը գտնի նաև բացեր, թերութիւններ, որոնց մասին կատարուած գիտողութիւնները շնորհակալութեամբ հաշուի կ'առնուեն մեր հետագայ աշխատանքների ընթացքում:

Ա. Շ. ՄԵԱՑԱԿԱՆՆԵԱՆ

(Վերջ)

**ԻՄԱՏԱՏՄԻՐԵԿՆ**

**ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱԿԱՏՔ**

Պերրոն Բաստրի, հաներոզ դարս իմաստագետն աննէն նշանաւոր է, եւ արդէն իսկ տպուած համար մը եւ միջազգային վարկ մը կը վայելէ:

Սոյն յօդուածը աւելեւով Տրամաբանութիւն և Խորհրդայնութիւն գործէ, կը ներկայացնեն մեր բնորոշութեան, ցոյց տալու համար արդի գիտելիք մը եւ իմաստաւոր մը կեցածքը երեւոյցներու հանդէպ՝ որոնք միշտ ալ զբաղեցուցած են մտղիային միտք:

Յասկանեական է գիտել աշխարհն ու հոն քաւաղող մտղիային կեանքը, այդ կեանքը յազգ մեծ երեւոյցները, գիտելիք մը տպուած: Հետեւեւով անոր դասումներուն, պիտի տեսնենք որ անոնք միշտ ալ ուղղակիաւ հասկացեալի մը խօսքը չեն, վասնզի հնդիկացի գիտութեան մարզն է եւ երկար ժամանակէ ի վեր գիտութեան եւ կրօնին միջեւ խառնուած մը բացուած ըլլալով, անոնց նամբները կը բախն խօսքը բնորոշ ունենալ:

ԽՄԽ.

Արարչագործութեան պատմութիւնը ընելով, Մեքսիկոյի մէջ աշխատեց Տօթի-Փասուտին, երբ ան իր սենեակին մէջ կ'աշխատէր:

«Հրեշտակներու խումբերուն անվերջ գովերգները կը սկսէին ձանձրալի դասնալ, ի վերջոյ, Տէրը արժանի չէր միթէ այդ գովասանքներուն: Ինք չէր որ անսպառ ուրախութիւն պարզեւած էր անոնց: Աւելի լաւ պիտի չըլլա՞ր պաշտամունք և գովերգներ ունենալ արարածներէ որոնք տառապանքի մէջ ըլլային: Ներքնապէս ժպտեցաւ Աստուած, և որոշեց որ մեծ այս տառաբեմագրութիւն աշխարհի վրայ:

Անհամար դարերով երկրին տաք միգամածային գունդը աննպատակ կերպով թաւալեցաւ միջոցին մէջ, վերջապէս անիկա սկսաւ ձեւաւորուիլ, հոռոցող ծովերը և կիլանուտ լեռները դիզուեցան և սեւ ամպերէն տեղատարափ տաք անձրևներ թափեցան կարծրացող երկրին մակերեսին վրայ: Աւ կեանքի տառաջին բլիթը շարժիլ սկսաւ ովկէանին խորը, և բոյսերը երեւացին ու անտառներ կազմեցին, հրէշային կենդանիներ մէջտեղ եկան կուռելով, զիրար յօշոտելով ջնջուեցան: Երբ տառաբեմա տա մաս կը քակէր իր արարները,

կենդանիներէն առաջ եկաւ մարդը, մտածելու կարողութեամբ, բարիին և չարին գիտութեամբ եւ պաշտամունքի անյազ ծարաւով: Եւ մարդը տեսաւ թէ ամէն ինչ անցաւոր է այս խենթ, հրէշային աշխարհին մէջ, և թէ տեսելու համար պայքար է հարկաւոր, և վերջապէս քիչ են հաճոյքի վայրկեանները մահուան անխուսափելի թեւին տակ:

Ապա մարդը ըստ. «Մեզի անծանօթ նպատակ մը կայ, միայն թէ կարենայինք գտնել ասիկա, վասնզի պէտք է պաշտել բան մը, և տեսանելի այս աշխարհին մէջ պաշտամունքի արժանի ոչինչ կայ»: Մարդը յայնմհետէ մէկզի կեցաւ պայքարէն, վրձնելով որ Աստուած պէտք է ներդաշնակութիւն մը դրած ըլլայ աշխարհին մէջ՝ զոր պէտք է անհրաժեշտաբար դուրս բերել քառուկէ՝ մարդկային միջոցներով . . . : Ու երբ քաղց իր բնագոյններու ճամբէն, զոր Աստուած դրած էր իր մէջ իր նախահայր կենդանիներուն միջոցաւ, մարդը կոչեց զանոնք մեղք, և Աստուծմէ ներում խնդրեց: Բայց տարակուսեցաւ իրեն ներում շնորհուելու իրողութեան, մինչև որ իրեն համար ստեղծեց աստուածային նպատակ մը՝ որմով աստուածային զայրոյթը պիտի խաղաղէր: Ու տակաւին տեսնելով որ ներկան չար է, աւելի ևս չարացուց զայն, որպէսզի այդ ձեւով լաւագոյն ապագայի մը կարելիութիւնը ապահովէր: Ծնորհակալութիւն յայտնեց Աստուծոյ, հաճոյքներ կարենալ վայելելու իր կարողութեանը համար: Եւ Աստուած ժպտեցաւ, ու երբ տեսաւ որ մարդը կատարեալ եղաւ անձնագոհութեան և պաշտամունքի մէջ, ուրիշ մոլորակ մը զրկեց երկնքին վրայ որ իյնալով, մարդոց մոլորակը փշրեց . . . : յայնժամ ամէն բան դարձեալ վերածուեցաւ միզամածի . . . :

«Այս, մրմուռաց Ան, աղուոր խաղ մըն էր, զարձեալ պիտի ուզեմ անոր բեմագրութիւնը»:

Այսպէս իր մեծ գիծերուն մէջ, և նոյն իսկ աւելի անիմաստ կերպով է որ գիտութիւնը կը ներկայացնէ մեզի Աշխարհը և Արարչագործութիւնը: Ուրեմն այսպիսի աշխարհի մը մէջ մեր խռատներն ու գաղափարները պիտի կազմուին: Մարդը ուրեմն արդիւնքն է պատճառներու՝ որոնց վախ-

ճանը չէր նախատեսուած սկիզբէն, և իր ծագումը, աստիճանական զարգացումը, յոյսերը, վախերը, սէրերը, հաւատալիքները ուրիշ բան չեն եթէ ոչ հիւշկներու պատահական մէկտեղում, թէ ոչ մէկ կրակ, հերոսութիւն, մտածում և զգացում կըրնան տեսականացնել անհատին կեանքը գերեզմանէն անդին: Ուրեմն դարերու աշխատանքները, և «արութեան գործերը», բոլոր գոհողութիւնները, ներշնչութիւնները, բոլոր պայծառափայլ հանճարները ճակատագրուած են շիջումի, մոլորակային գրութեան հսկայ մահացումին հետ, և ամբողջ մարդկութեան իրագործումը անխուսափելիորէն պիտի թաղուի փլատակ օրեկերքի մը մոլորակոյտին ներքեւ: Սակայն մարդը, անտեղիտալի յուսահատութեան առջեւ, քրիստոնէական հաւատքով զինուած, կըրնայ դիմագրաւել վիշտը, անձկութիւնը, մահուան սարսափը կը չքանայ Քրիստոսի անհուն և խորունկ սիրոյն մէջ լուծուելով:

\* \* \*

Խնչպէս, օտար և անմարդկային այսպիսի աշխարհի մը մէջ, ուժաւաստ և անօգնական մարդը պիտի կարենար պահել իր հաւաստարակչութիւնը, պիտի չյուսաւրջուէր, եթէ իր հետ չունենար Տիրոջ խոստումը, հաւատքն ու սէրը:

Ճարօրինակ խորհուրդ մըն է Բնութիւնը, ամենազօր, բայց կոյր. միջոցին մէջ անհատնում իր թաւալուսններուն ընթացքին, վերջապէս զաւակ մը ծնաւ իր ծոցէն որ ենթարկուեցաւ իր ոյժին, բայց որ օտուսեցաւ տեսողութեամբ, չարին և բարիին գիտութեամբ, և իր կոյր Մօրը գործերը գատելու կարողութեամբ: Հակառակ Մահուան՝ որ նշանն ու կնիքն է ծնողական հակազոյն, Մարդը ազատ է. կարճ իր տարիներուն ընթացքին, քննելու, քննադատելու, գիտնալու և ստեղծելու: Այս աշխարհին մէջ միայն իրեն է որ կը պատկանի այս ազատութիւնը, և հոս անհատակ երեւան կուգայ իր գերակալութիւնը այն բոլոր անհանդարտ ոյժերուն միջև որոնք կը ղեկավարեն իր անհանդարտ կեանքը:

Նախամարդը, վայրենին, մեզի նման կը զգար բնութեան առջև իր անկարողութիւնը, բայց Ոյժէն տարբեր բան մը չը

գտնելով, անոր մատուցանեց իր յարգանքը, երկիրը, առանց փնտռելու և հարցնելու թէ բնութեան ոյժերը արժան էին իր պաշտամունքին: Pathetique այլ սոսկալի է տաղանդներու և վայրագութեանց, մարդկային զոհերու երկար պատմութիւնը, նախանձատ աստուածներու բարկութիւնը ու զոքիւր համար մի միայն ի գործ դրուած: Անշուշտ, այն օրերուն մարդը կը հաւատար թէ ինչ որ իրեն համար թանկ արժէք ունէր, ազատօրէն նուիրելով աստուածներուն, արեան ծարաւը պիտի յագեցուցած ըլլար, և աւելին պիտի չի պահանջուէր իրմէն: Այսպիսի կրօնք մը է ապէս ստրկական ենթակայութիւնն էր: Քանի որ զազափրաց անկախութիւնը չէր իշխեք անոնց շուրջ, բնութեան ոյժերը կը պաշտուէին միայն, հակառակ անոնց պատճառած անսահման ցաւերուն: Այսպէս էր նախամարդը, քանի որ Աստուածային Յայանութիւնը իր շնորհները չէր ծիածանած տակաւին մարդուն սրտին մէջ:

Բայց աստիճանաբար, երբ մարդը սկսաւ կազմակերպուիլ, բարոյական հասկացողութիւնը խորոտ ընթացք մը առնելով քաւեց անոր կեանքին հետ, խտէալ կեանք մը սկսաւ զգալի ըլլալ և պաշտամունքն ալ հետեւաբար ուրիշ ձեւով կատարուեցաւ: Ամանք կը փնտռէին աւելի բարձր մակարդակի մը վրայ հաւատքին ծաղկումը, բայց զիտակցաբար կը մերժէին, պաշտելով սոսկ բնութեան վախազդեցիկ այլ կենարար ոյժը: Այսպիսի բան մը կայ Յնովայի՝ Յորին տուած պատասխանին մէջ, երբ փոթորիկին մէջէն կը խօսի Ան: Աստուածային Ոյժն ու գիտութիւնը կ'երեւին մեր աչքերուն առջև, բայց ոչինչ կը տեսնենք երկնային բարութեան և ողորմութեան: Այսպէս են հաւրօր անոնք որոնք նոյնիսկ մեր օրերուն, կը հիմնաւորեն իրենց բարոյական հաւատալիքը «գոյատեւման պայքարին» մէջ: Կեանքը պայքար է, կ'ըսեն անոնք, և կը յաղթեն անոնք միայն՝ որոնք ուժով են: Կան ուրիշներ, որոնք բարոյական իրենց հասկացողութեան համար այնքան խորթ և ընդզդեցուցիչ այս տեսակէտին դէմ ուրիշ զիրք մը կ'որդեգրեն հաւատալով որ երեւութապէս չար այս աշխարհը կրնայ ներդաշնակուիլ և ըլլալ բարի և առաքինի աշխարհ: Ահաւասիկ, այսպէսով երեւան կու

գայ ամենազօր այլ բարի Աստուածը խորհրդաւոր միութեան մը մէջէն:

Բայց իրականութեան մէջ աշխարհը բարի չէ, և երբ այս մտածումը կ'ունենանք, զերի ըլլալու նշոյլ մը, պղտիկ ստատանայի մը պէս կը մտնէ մեր մէջ որմէ պէտք է մաքրենք զմեզ: Վասնզի ամենուրեք և հանապազ պէտք է խոստովանիլ Մարդուն մեծութիւնը, ազատելով զայն այնքան որքան կարելի է անմարդկային ոյժի տիրապետութենէն: Մէյ մը որ դիտանաք թէ բնութեան ոյժերը չար են, անօգնական հիւլէի մը կը վերածուինք աշխարհին մէջ, — աշխարհ, որ զուրկ է այդ գիտութեանէն, վասնզի մարդը զինուած է բարի և չարի գիտութեամբ: Հոս անուշաբակ կը սկսի նոր ժամանակներու մեծագոյն խնդիրներէն մէկը: Երկու հակընդդէմ ճամբաներէն մէկուն ընտրութիւնը: Ի՞նչ պաշտել. — Ո՞յժը թէ Բարութիւնը: Այս ընտրութիւնը տեսանք թէ մարդկութիւնը երկու համաշխարհային պատերազմներու, աննախընթաց աղէտներու առաջնորդեց, վասնզի ոյժը, նիւթին պաշտամունքը, Չարին պաշտամունքն է է ապէս:

Ոյժին պաշտամունքը, որուն վարժեցուցին մեզ Carlyle և Nietzsche և ամբողջ militarism-ի սերունդ մը, արդիւնքն էր աններգաշնակութեան և զազափարներու պայքարին: Ինչե՛ր ըսէք չի զոհեցինք կոյր ոյժին . . . Ի վերջոյ պէտք է ընդունինք որ մեզի ծանօթ այս աշխարհին մէջ, շատ մը բաներ կան որոնք այլապէս աւելի լաւ պիտի ըլլային. և այն բոլոր խտէալները որոնց կը կառնէք չեն իրականանար և չեն փթթիր նիւթին իշխանութեան մէջ: Պահենք մեր յարգանքը ճամբարտութեան, զեղեցկութեան և տիրար կատարելութեան հանդէպ: ասիկա մեր պարտականութիւնն է իբրև Աստուծոյ որդիներ՝ վասնզի, պատգամն է մեր Տիրոջ, — կատարեալ ըլլալ, թէ և մարդկային մեր տկար միջոցներով զժուար իրականանալի, բայց և այնպէս փրկութեան համար անհրաժեշտ պայման: Եթէ ոյժը չար է, ի բաց վանենք զայն մեր հոգիներէն: Հո՛ս, ասոր մէջ կը կայանայ մարդուն արուն ազատութիւնը: Նախախնամող Աստուած, բարութեամբ ստեղծեց աշխարհը, և մեր երկնաւոր Հայրը պաշտելը, մեր ներքին կեանքին ամենէն մաքուր, խորապէս

ապրուած և վայելքի անսոցիւս վայրկեանները կը պարզուէ մեզի:

Ամէն օր, մեր գործին, մեր կամեցողութեան, մեր փափաքներուն մէջ ենթակայ ենք արտաքին ոյժերու տիրապետութեան, բայց մտածումով, ձգտումով ազատ ենք, ազատ՝ չար մարդերէն, ազատ՝ փոքրիկ այն մոլորակէն որուն վրայ կը սողանք, ազատ՝ նոյնիսկ երբ կ'ապրինք, մահուան բռնութեան ներքեւ: Ապա ուրեմն սորվինք որ հաւատքին ոյժը, մեզի տեսապէս բարի և առաքինի կեանքի մը տեսլականը կը պարզուէ, որպէսզի, այդպիսի կեանք մը ապրինք: Հետեւաբար, երբ կ'իջնենք մեր կայքէն գործի և իրական աշխարհին մէջ, միշտ ունենանք այդ տեսլականը մեր առջեւ:

Գիտենք որ աշխարհին մէջ Չարը կը տիրապետէ, երբ առաջին առիթով իրականն ու զաղափարականը, հակառակ իրողութիւնները իրար բազխին, ընդզուգումի կատարի ոգին սաքի կը կանգնի մեր մէջ. նոր օրերու աստուածները արհամարհելու կատարի ոգին անհրաժեշտութիւն մը կը գործնայ ապահովելու համար մեր ազատութիւնը: Տարրական այլ բացարձակ պահանջք, վեր ելլելու համար մեր կեանքի գարշ հաշիւներէն, օրերու տիղմէն, ճախրելու համար ազատ և մաքուր մեր հաւատքի երկնքին մէջ ու հանելու վեմին, հասնելու Աստուծոյ: Արհամարհել գիտնանք Պրոմէթեան յամառութեամբ մեզի թշնամի աշխարհը որ իրեն կը քաշէ, անոր պատճառելիք աղէտը աչքի առջև ունենալով մերժենք աշխարհի չարը, որովհետեւ օր մը անոր խոնարհիլը անխուսափելի կ'ըլլայ:

Բայց բարկութիւնն ու զայրոյթն ալ քրիստոնէական հասկացողութեամբ գերութիւն են, վասնզի կը պարտադրեն որ մեր մտածումները տեսապէս չար աշխարհով մը զբաղին, և փափաքին կողանքին մէջ, որմէ ծնունդ կ'առնէ բաժանումը, տեսակ մը համոզում կայ որուն պէտք է յաղթել զխնայ: Չայրոյթը գերութիւնն է մեր մտածումներուն, բայց ոչ մեր փափաքներուն: Ստոյիկ ազատութիւնը ոչ թէ մտածումը այլ փափաքներն է որ գերի կ'ընէ: Մեր փափաքներուն չքացումով երեւան կուգայ հրաժարելու առաքինութիւնը: Միւս կողմէ,

մեր մտածումներուն ազատութեամբ, երբեւան կուգայ արուեստի և գեղեցկութեան տեսլականը, որուն միջոցաւ կրնանք յաղթահարել աշխարհը:

Թէև հրաժարումներու անհրաժեշտութիւնը ազացոյցն է Չարին գոյութեան, այնուամենայնիւ Քրիստոնէութիւնը իր վարդապետութեան վեհութեամբ և քաղցրութեամբ աւելի է քան Պրոմէթեան խնայողութիւնը: Պէտք է ընդունինք որ մեր փափաքներէն շատերը, ըլլալով բնական, թէև երբեմն անկարելի — բարի են ըստ էութեան: Երիտասարդներուն համար, իրենց փափաքներուն հրայրքին մէջ, ամէն բան իրականանալի կը թուի: Մինչ՝ մահուամբ, հիւանդութեամբ, սնանկութեամբ, և կամ պարտականութեան ձայնով պէտք է իւրաքանչիւր սորվինք թէ աշխարհը մեզի համար չէ, և թէ և մեր փափաքները գեղեցիկ են ու բարի, սակայն մեր բախտը երբեմն կ'արգիլէ մեզ անոնց հասնել:

Քաջութեամբ պէտք է մեր յոյսերուն մոխիրը բռնենք մեր ձեռքերուն մէջ, ու չտանջուինք սին խղճախայթիկէ:

Կրաւորական հրաժարումները խնայողութիւն չեն սակայն. վասնզի միայն հրաժարումով չէ որ մեր խելալներուն պաշտամունքին տաճարը կրնանք կանգնել: Այլ տաճարի գեղեցկատիպ պատկերը յաճախանք մը կ'ըլլայ մեր աշուրներուն առջև իբրև երաժշտութիւն, իբրև ճարտարապետութիւն, իբրև մտածում, և վերջապէս իբրև գեղեցիկ մայրամուտի մը մէջ մեռնող բանաստեղծութեան կախարհութիւն: Եւ յայնժամ գեղեցկութիւնը կը շողայ, հեռու վրէտին ու տառապանքին ցաւերէն: Այսպիսի յղացքով մը հետեւաբար երկնքին տեսիլքը կը գրոշմուի մեր հոգեոյն մէջ:

Ներշնչումներ կան և անսոցիւս վայրկեաններ, որոնք ծագում կ'առնեն մեր մէջ առանց մեզ քի միջամտութեան. բայց հոն հասնելէ առաջ պէտք է անցնիլ մթութենէ մը, քարանձաւէ մը. անոր մուտքը Յուսահատութիւնն է, և սայլայտակիւն վրայ լքուած յոյսերու գերեզմաններ կան: Հոն անձը պէտք է մեռնի . . . հոն՝ իր ձեռքը անընտել ու անյապ տենչանքները պէտք է մահացուն, որովհետեւ այդպիսով միայն հոգին կրնայ ազատագրուիլ ճակատագրին տիրապետութենէն: Անձնազոհութեան այն

անձաւէն դուրս իմաստութեան լոյսը կը շողայ, որուն ճառագայթներէն նոր ուրախութիւն մը, ներշնչում մը, կը լիցնեն ուխտաւորին հոգին:

Բոլոր արուեստներէն Ողբերգութիւնը ամենէն աւելի յաղթականն ու հպարտն է. վասնզի անոր մայրաքաղաքը թշնամիին երկրին մէջն է, անոր աշտարակներէն, սիններէն և ամբուսութիւններէն ամէն ինչ կը պարզուի. անոր պարիսպներէն ներս ազատ կեանքը կը շարունակուի, մինչ մահուան, ցաւի և յուսահատութեան թափօրը կ'անցնի ու ճակատագրին ստրուկ պաշտօնեաները այդ քաջ քաղաքին բնակիչներուն կը ցուցադրեն գեղեցկութիւններ: Երջանիկ են նոն ապրող մարդիկը, ամէն բան տեսնելուն համար: Պատիւ, քաջ ասպետներուն որոնք, անհամար դարերու պատերազմներէն ետք, հրիտակած են մեզի ազատութեան ոգին:

Ողբերգութեան գեղեցկութիւնը ամենուրեք տեսանելի է մեր կեանքին մէջ. մահուան պարագային, ցաւի զալտրուսներուն ներքեւ, և անվերադառնալի ու անհետացած անցեալին մէջ: Խորհուրդ մը կայ, խոշոր երկիւղ մը, հսկայութեան զգայնութիւն մը, խորութիւն մը, զոյութեան անսպառ խորհուրդը, որուն մէջ, ցաւի անիմանալի զուգաւորմամբ մը տառապեալը կը կապուի աշխարհին՝ ցաւին թելերով: Ներշնչումի այս պահերուն կը կորսնցնենք աննւթական բաղձանքները, կը մոռնանք պղտիկ հաճոյքներու համար մեր պայքարները, մանր հոգերը, հազարումէկ տաղտուկները որոնք թէև մակերեսային, այնուհանդերձ առօրեայ կեանքը կը կազմեն: Մեր նեղ հորիզոնը բարեկամութեան լոյսով լուսաւորուած կը տեսնենք: Մեր տաղնապներուն այնկոծման մէջ պահ մը կը խաղաղինք: Մարդիկ բնութեան ոյժերուն դէմ առանձին են, բայց կը պայքարին իրենց հոգիով, ու աշխարհի հոգը անզամ չէ թէ մարդիկ տարիներով սնուցած են յոյսեր ու վախեր: Այսպիսի պայքարի մը մէջ յաղթանակը ճշմարիտ մկրտութիւն մըն է՝ մարդկային գոյատեւման գեղեցիկ յաղթանակին սկիզբը:

Հոգիին և աշխարհի Չարին բաղխումէն առաջ կուզան ժուժկալութիւն, իմաստու-

թիւն և բարութիւն, և առնոց ծնունդով նոր կեանք մը կը սկսի: Մահը, և անցեալը, ներպայրիլ, զգալ մարդուն փոքրութիւնն ու անոր միջոցներուն սակաւութիւնը, զանոնք զիտնալ և ապա յաղթել կը նշանակէ:

Ահաւասիկ թէ ինչու Անցեալը կախարդական ոյժ մը ունի: Անոր անշարժ և լուռ պատկերներուն գեղեցկութիւնը կը նմանի աշնան երկույեան մը ջրնջ հմայքին, երբ տերեւները մեղմիկ շունչով մը կ'իյնան սուկեայ փայլով մը երկնքին գէժ փայլիւնէն: Անցեալը չի փոխուի. կեանքին տենդէն ետք խաղաղութեամբ կը քնանայ ան. հոն տենչանքներն ու մանր փառասիրութիւնները, ճիղճ հաշիւները, փոքրագութիւնները կը նուազին, բայց միայն գեղեցիկ և յաւիտենական արժէք ներկայացնող բաները, աստղադարձ զիշխրուան մը երկնքին պէս կը գեղեցկանան: Տգեղ հոգիներուն համար գեղեցկութիւնը անհանդուրժելի է, բայց ճակատագրին յաղթահարող հոգիի մը համար խորին խորհուրդն է:

Մարդուն կեանքը մեծ բան մը չէ, արտաքնապէս դիտուած, և բազդատած բնութեան ոյժերուն: Գերին կը պաշտէ, ժամանակը, ճակատագիրը, Մահը, վասնզի անոնք աւելի մեծ են քան որևէ իրականութիւն՝ որ իր մէջ կը գտնէ և որովհետև բոլոր իր մտածումները կը բզքտուին անոնցմէ:

Այդ մեծ իրողութիւններուն մասին մտածել, ինքնին մեծութիւն մըն է արդէն: Այսպիսի մտածումներ մեզ կ'ազատագրեն: Այնմտեղ արեւելեան հպատակութեամբ չենք խոնարհիւր անոնց անխուսափելի ներկայութեան սուղև, բայց դանոնք կը լուծենք մեր մէջ, և մեր էութիւններուն մէկ մասը կ'ընենք: Մեր անձին փոքրիկ հաճոյքներուն համար կուրն ու պայքարը լքել, առժամանակեայ տենչանքներուն կապանքներէն դուրս գալ, և վերջապէս յաւիտենական արժէքներու համար տաղնապիլ և այդտեղ ազատագրուիլ կը նշանակէ, և ահաւասիկ այս միայն ազատ մարդուն պաշտամունքը կը յատկանշէ:

Բոլոր մարդերուն հետ անքակտելիօրէն կապուած է մենէ իւրաքանչիւրայ վասնզի, բոլորս ալ հասարակաց ճակատագիր մը կը բաժնենք հաւասարապէս: Ազատ մարդը նոր տեսիլք մը կը տեսնէ իր սուղև, իր իւրա-

քանչիւր արարքին մէջ սիրոյ լոյսն է որ կը շողայ: Մարդուն կեանքը, զիշերին մէջէն քալել մըն է, շրջապատուած թշնամիներով. կը քալէ ցաւով և հեծութեամբ, նպատակի մը՝ որուն քիչեր և ընտրեալներ միայն կրնան հասնիլ:

Հոն՝ բաղձացուած կատարին վրայ չէ տրուած մեզի երկաթօրէն յամենալ: Մի առ մի, բոլոր մեր ընթացակից բարեկամները կ'անհետանան մեր տեսողութենէն, ձերբակալուելով ամենազօր մահուան լուռ իշխանութենէն: Շատ կարճ միջոց մը միայն կրնանք օգնել անոնց և այդ կարճ ժամանակին մէջ կ'որոշուի անոնց դժբախտութիւնը կամ երջանկութիւնը: Մեր պարտականութիւնը թող ըլլայ լուսաւորել անոնց ճամբան, թեթեւցնել անոնց տառապանքին բեռը, քաջալերել և յուսադրել երբ քաջութիւնն ու յոյսը տակաւ կը հեռանան անոնցմէ. և վերջապէս հաւատք ներշնչել անոնց, երբ կը պարպուին հաւատքէ: Մի կշռէք և մի չտփէք անոնց արժէքներն ու թերիները, մտածեցէք անոնց կարիքնե՛րուն և ցաւերուն մասին: Մի մոռնաք որ տառապակիցներ են քրոջորս ալ, նոյն մթութեան մէջ. մթութիւն մը՝ որ միայն մեր Տիրոջ սիրովը կը լուսաւորուի, այլապէս մենք նոյն մեծ ողբերգութեան զերակատարներն ենք միայն:

Այսօր կրնանք մեր ամենասիրելի էակը կորսնցնել, վաղը սակայն, մենք պիտի անցնինք մահուան դռնէն, մեզի կը մնայ ուրիմն զիրար սիրել, վերջին վարագոյրին իջնելէն առաջ: Սիրել վեհ և մեծ այն մտածումները որոնք կ'ազնուացնեն մեր կեանքը, մեր պզտիկ օրերը:



# Ա. ՅԱԿՈՒԲԻ



# ՆՏՐԱԾՆ

Հ Ն Ո Ս Ա Ռ Ի Ր Ն Ե Ր

Երուսաղէմ, 11 Օգոստոս 1956

Ն. Վեն. Հիւսէյն Թազուոր  
Արխայական Պալատ  
Ամման

Ձերդ Վեհափառութեան զանակալութեան բարեբաւտիկ տարեգրանի առիթով, կը ներկայացնեմ մեր հաւատարմութիւնն ու նուիրումը Ձերդ Վեհափառութեան հանդէպ եւ կ'աղօթեմ որ Ամենակալը շնորհէ Ձերդ Վեհափառութեան երկար կեանք եւ երջանկութիւն, եւ բարգաւաճութիւն Հաւիմական քաղաւորութեան:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԷՐԵԱՆ  
Տեղապան Հայոց Պատրիարքութեան

Արխանիք Ամմանի, 16 Օգոստոս 1956

Դեր. Տ. Նիքէ Արեւագ. Տեքեքեան  
Պատրիարքական Տեղապան  
Երուսաղէմ

Շնորհակալութիւն Ձեր անկեղծ շնորհաւորութեան համար մեր զանակալութեան տարեգրանին առիթով:

Ա. - ՀԻԻՍԷՑՆ

